



ԵՐՐԱՐԴ ՏՎԻ
Թիվ 11.

ՆՈՅԵՄԲՐԻ 30
1868.

Ա Մ Ա Ա Գ Ի Ը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԿԱՐԱՐԻ ԵՎ ԳՐԱՊՐԻՄԱՆ

ԺԱՂԱՎՐԴԱՅԻՆ ԿՐԹՈՒԹԻՒՆՆ

12.

ԼՐՈՒՄՆ ԿԱՄ ՈՐԴԻՌԵՆՔ ԿՐԹՈՒԹՎԱԸՆ

յազակացին կրթութիւնը սահմանելէն զինի աշխատինք այժմ ցցց տալ թէ Բնակութ կարող է մասակարաբել հասարակութեան ժողովը, ուայն կոմու թիւնա:

Արամին հետեւ մեր Վագին մէջ տա-
կաւին օրինաւոր ժողովային կրթու-
թիւն չըկայ , աւասի անհնապին է ո-
գուածը մեր ազգային գործոցներին ցցց
ասլ : Խակ եթէ կրթութեան արդիւն-
քը աւելի քաջապահկրթեալ ազգերաւ
մէջ որոնենք , այն տեղ եւս պարզ պի-

տի տեսնենք, որ կրթութիւնը միայն
այն երկիրներուն մէջ պահառար որ է և
ուր բարցականութիւնը մեծ նշանաւ
կութիւն ունի կրթութեան նկատ-
մամիք, ուր պարտաւորութիւնը նիւթ
և առարկայ կը խստովանուի աստ-
տաճպաշտութեան, եւ ուր առաջի-
նութիւնը ոչ թէ իբրեւ լոկ միջոց և
այլ իբրեւ կենաց նպատակ կը հա-
մարուի:

Ц. рѣтъ, мѣнѣкъ апсамъгънѣкъ оръ мимоинъ оръа
каанъ мѣжакътъ-թѣнѣлъ, гѣнѣтъ-кимѣнѣръ амѣкъ-
ам. амѣкъ, гвардига-кимѣнѣтъ-кимѣнѣлъ амомъ.
и-ам. амѣнѣтъ-амѣнѣ т. е. гвардига-кимѣнѣтъ оръ мѣшагъ
шахъ амомъ-тъ-амѣнѣлъ артамъ-амѣнѣлъ гри-
шакъ-амѣнѣтъ, гри-шакъ-амѣнѣлъ артамъ-амѣнѣлъ гри-
шакъ-амѣнѣтъ.

Ուրեմն հարկ է պարզել թէ ի՞նչ յարաբերութիւն ունին իրարու հետ միոքը և խիզճը .

Ո՞րոքը խղճնունկիք գործիքն է, ուակայն է ականապէս երկուքը իրարմէտարքեր են : Տրամաքանական բոլոր հաւաքաբանութիւնները և մտաւոր կարողութ բոլոր ճգունները կարող չ'են երբէք մարդկային հոգւոց մէջ ծնուցանել զգացմունք արդարութեան և անիրաւութեան և կամ ամենափոքրիկ գուզափար տալ մարդկային պարաւոց վըրաց, եթէ արդէն խղճի մէջ պատրաստ սերմունք շրկան : Ո՞րոքը կարող է միայն այս սերմունքը բեղմաւորել, թէպէտ և չ'ենք կարող ասել՝ թէ կարող է անկոնդմիջաբար զարդացնել եւ կատարելագործել բարյականութիւնը : Ա ան զի, եթէ այսպէս կարծենք, միւս կողմէն եւս պիտի տեսնենք, որ աշխարհաւայր աւերող ամենաչար մարդկանց մեծ մասը հանձնարաւոր մարդիք էին, և եթէ բարյականութիւնը մոռքէն կախումն ունենար, այնպէս չըպիտի լինէին : Հետեւ ապէս, այսպան միայն կարող ենք ասել, որ միտքը կարող է օգնել բարյականութեան, եթէ օրինաւորապէս գործադրուի : Ո՞յսքանով միայն կը ասհմանաւի ահա մտաւոր մշակութեան կարողութիւնը :

Մտաւոր կարողութիւնը մշակելով և ՚ի բարին գործադրելով՝ կարելի է աւելի լաւ կատկայննել ժաղովուդին իւր պարտաւորութեանց ցմը և պատասխանատութեան մեծութիւնը : Ո՞ւտաւոր կարողութիւնը մշակելով՝ կարելի է աւելի պարզ պատկերացընել այն առիջները, որոնք կըսական ըէմարդ վաղին կատարել իւր զանազան պարտքերը : Ո՞ւրջապէս, մտաւոր կարողութիւնը մշակելով՝ կարող է նայն աւելի լաւ կատկայննել ժաղովուդին իւր զանազան պարտքերը : Ո՞ւրջապէս, մտաւոր կարող է նայն աւելի լաւ կատկայննել ժաղովուդին իւր զանազան պարտքերը :

ինքն աւելի լրւսաւորել :

Եթէ մտաւոր մշակութիւնը զարգանմաց չ'է սրաի մշակութեան հետո, կարող են չարիքներ մանել աշակերտի գաղափարին մէջ և բարյական սկզբ բաւարարութեան համար լրել կը նշանակէ տեղի տալ սուտն բնդունելու : Ա ան զի, ով կը լրէ խոնարհութեան, անշահասիրութեան և հընազանդութեան համար, նա անշուշտ կը պատուիրէ հպարտութիւն, ինքնասիրութիւն և սատահակութիւն : Եթէ այսպէս չը խստավանինք, մարդկային սիրով լաւ ձանաշան չ'ենք լինիր, վասն զի շատ պարագաներ կան, որոց մէջ ըլքաջալերել սիրով ՚ի բարին, կը նըշանակէ քաջալերել ՚ի շարին :

Ո՞ւնք կ'ընդունինք, որ մտաւոր կրթութիւնը անսւզակի կերպով ազգեցնութիւնն ունի ժողովուդի բարյականութեան վրայ, բայց կարող չ'ենք չափել առանց մշակութեան պատի : Ո՞ւնք գիտենք, որ շատ չարիքներ ծընտելութեան և թշրւառութեան և չքաւորութեան, շատերը պարապորդութեան և մնապաշառութեան, և կրթութիւնը կարող չ'ի խել այս վատ արմաները : բայց առանց բարյական մշակութեան կարող չ'ենք բայցարձականէս մի բարյական ժողովուրդ են թագրել : Կարող չ'ենք ընդունել, որ մի ժաղովուրդ լոկ գիտութեամբ եւ ընազդմամբ երկարաւել եւ կատարեալ սուպինութիւն ունենայ : Դիտենք մի անգամ, թէ ի՞նչ կարող է լինիլ այն ժողովուրդը, որ ուրիշ բարյական չ'ունի բայցի գատողը թեան սրութենէ և ընդարձակ հմտութենէ : Այս տեսակ ժողովուրդը հանձարել պարզ, բայց անսկստ, անհամերէ կազ-

մուտք ժողովուրդ է , այսինքն ինքնառ սէրներու կամ անձնասէրներու համախմբութիւն : Դիցուք թէ՝ այս ինքնառ սէրները շատ իմաստուն են , բայց նույտ կրպերը շարունակ պիտի ձգտին իրենց սահմանած կոպարէն ելնելու և հետեւապէս իմաստութիւնը պիտի փոխուի խորամանկութեան + մոլութիւնները պիտի գիտնական ձեւ ըստանան . և թէպէտ սյսպիսի հասարակութեան մէջ արտօքուստ գայլմակ զելի արարմունքներ չ'են երեւիր , ու կայն ՚ի նէրբուստ բարոյականութեան արմատները չըրահալով՝ ոստեր արձակելու հիւթը կը պակի և կը տեսնես որ լոկ գիտութեան ջերմ ու պայծառ արեգակի տակ՝ հասարակութիւնը կը թառամի և կը մեւնի . նմանելով անտերեւ , անծաղիկ և անպողող ծառերէ կազմուած մի չըրացած անտառի :

Այս պատկերը սաստիկ է . բայց շշմարիտ է և պարզուպէս կը հասկացընէ , որ լոկ կրթութիւնը որչափ որ բարիք յառաջացնէ + գարձեալ կորոզչէ ազդ մի կամ երկիր կենդանացնել նու եւս կորալ չ'չ չարեաց և աղէսից առաջն առնուլ , և կամ հիւանդ ժողովուրդ մի բժշկել , եթէ մոռաւսրական գեղ ոյն հետ խառնուած չէ առաւել հզօրագոյն և առողջարար հիւթ մի , հիւթ բարոյականութեան :

Ոքէ այս հիւթն է դաստիարակութիւնը : Ապէի մշակութեանն համար իլլուսիոնը և որոտի մշակութեանն համար դաստիարակութիւնը անչուշտ անչուշտ այէտք է՝ որ իրացու հետ զւութիւնթաց լինին որովհետեւ դաստիարակութե կամ բարոյական մշակութեանն հետ ստացած նուազ կրթութիւնն անդամ կարող է շահութէտ լինել : Այս պարզ խօսնիք , բարոյական մշակութիւնը զեղուն և լեցուն է մը տաւոր զարգացման տարերքներով : Աան զի սիրու այնքան չկատարելա-

գործուիր մնցով , որքան միսրը՝ որտով : Շարոյականութիւնը կը բեղմնաւորէ իմացականութիւնը , և կարելի է ասել թէ՝ իմացականութիւնէ ստացած լցութ տեկսով կը վճարէ : Շարոյականութիւնն սուբէան սուրբ , աղջիս և բարձր գգացմնէնքները միշտ կազմուացնեն և կը բարձրացնեն գաղափարները : Առաքինութիւնը վերասաց թռիչներ կը տայ մորին և կը ծննակի կարօտութիւն գիտութեան եւ խելամնութեան + Առաքինութիւնը ծմարտապէս կը քաղաքակիթէ ժողովուրդը : Աւստի հասաւատ պէտք է համոզուիլ , որ մեր ցանեացած բարձր կրթութիւնը աւելի շուտ և զիւրաւ կարող ենք ստանալ բարոյական դաստիարակութեամբ , բան թէ մոռաւոր մշակութեամբ կարող ենք ստանալ բարոյական կատարելագործութիւն : Այժմ կը նշանակէնք միացն այս մէծ ծմարտութիւնը , իսկ յետոյ աւելի լնդարձակորէն պիտի պարզէնք :

Դասնալով այժմ մեր՝ գլխաւորնիւթոյն կը կրկնենք յայտնապէս , որ մեր ժողովուրդը ոչ միայն կրթութենէ զուրկ է , այլ և դաստիարակութեանէ : Հաս բարեմիաներ արդէն գլացած են այս կէտը և շարունակ կը խօսին և կը գրեն : Բայց արդիւնաւորելու համար անշուշտ հարկաւոր է ուղղական անապահն և աւասուցանել ժողովով ին : Ա ան զի , յայտնապէս աւեսանիք որ բանի մի ասիրական տեղի կութիւններով դպրոցները կարող չ'են խիստպէս գըստրոցներ համարուիլ և ոչ ժողովուրդը կարող է բարոյական ժողովուրդը լինիլ : Աթէ ժողովուրդին կրթութեան լուսմնն և արդիւնքն բարոյականութիւնն է + պարտաւոր ենք ու բեմն խորին մը տադրութիւն դարձնել այս կէտին վրայ և քաջ ձանակչէլ արդասաւոր և ամենակարեւոր եղանակն ժողովրդու :

յին կրթութեան : Այնք այս արգաւառութեան է լազարէկ կը համարինք քրիստոնէական քարոզչութեանի կատարեալ մոտակարարութեամբ մէք դպրոցաներու մէջ, որ կարող է այժմեան աւանդուած ամենագոյն տառանձնվերն անդամայշ շահագութեան է և կացուցանել, և եթէ միանգութեամ հիմնաւորութիւնի խիստ գեղցիկ արդարութեար կարող է առաջ բերել եւ միանգամայն աճապարհեցնել քարձրագոյն կրթութեան թեան եռանդը ժողովրդին մէջ : Ապահով ենք որ հակառակորդ չ'ունինք այս մասին և գուցե շատերը պիտի առեն մեզ՝ թէ մեր ներկայ դրաբ բոյներուն մէջ արգեն քրիստոնէական դասեր կաւանդութիւն : Այսկայս մենք եւս կը պատասխանենք, որ այն չը ու ցամաք ձեւերը (որոց շատ տեղ ականատեսն եղած ենք) քրիստոնէական դասեր չ'են կարող համարութիւն, այլ ըսկ անկատ գիտելիքները, որոնք ոշակեր, առաջ սրտին ազգեցութիւն չ'առնելին զատ, գուցէ միտոքր եւս խանգարեն : Այսքան առաջը քրիստոնէութեան վսիմ քարոզականն է, որ մանուկ ու աննող ներէն կարող է ծանարութիւն դիւ ցավուններ պատրաստել, պարտավոճար գուամիներ յառաջ բերել աղդին մէջ և ե վրայախոիրութեան հոգին զօր բայցնելով՝ տորամերթել այն առելուած թիւնները, եռականութիւնները, կումակոր յամառութիւնները տորիական ցածրութիւնները և անսամօթ մարդու խարութիւնները, որոնք բողոք անքար բացականութեան և առաջ քրիստոնէութեան արդիւնք են և կ'ըրտառեն ժողովակի զմք և զօրութիւնը : Կ'թէ գէթ գարոցաներու յարիէն եւածները ազատ լինէնք այս ամստերէն, գուցէ ասէնք որ քարոզական դաստիարակութեան ենք բայց ինչ օգուտ, որ նոյն խակ մաղմուդի կարծեցեալ ու սուցիւ

ներն անդ ամ՝ վարակուած են՝ մեծ մաս
տամբ յիշեալ ախտերով ։ Աւրի մն կը
պնդ ենք համարձակ ։ որ օրինաւոր ժող
զովուրդ կազմելու համար ամենէն կա-
րեւոր միջնոյն է կրթութենէն չը բա-
ժանել գաստիարակութիւնը գիտու-
թենէն բարոյականը ։ և յատկապէս
քրիստոնէական կրօնի բարոյականը ։
Ա ասն զի ժողովոդի համար՝ կրօնէն
բաժնուած բարոյականը ոչինչ է ։ իս-
պառ ոչինչ ։ Ա ան զի ։ ժողովուրդը
պարտուց գազափարը Կատուծց գա-
զափարին հետ միացնելով միայն կը մը-
բանէ ։ Կա մարդկային ամեն բարոյա-
կան սկզբանը և իմաստութեան ամեն
մշակութիւն միայն Կատուծց մէջ կը
տենէ ։ Պատիւը մարդկային արժանա-
ւորութիւնը և զանազան համակրու-
թիւնները կարող չ'ե ժողովուրդը Ճա-
նաչել և գործադրել ։ Կա չունենալով
այս փայտուն կուռքերը ։ ունի միայն
Կատուած և նովակ գոհ է ։ Կատուծց
երկիւղը այս ամեն բաներաւ տեղը
բանած է ժողովոդի համար և կրօնա-
կան զգացմունքն արտաքոյ ժողովոդի
ունեցած աշ այլ ինչ է ։ և թէ ոչ լոկ
ընազդումն և դոցվն ինչ ազօտ նշոյներ
բանականութեան որոնք կարուու-
թեան և մնապաշտութեան հոգմէն կա-
րող են զիւրաւ շիճանիլ ։ Երասթց
կրօնի ժողովոդին աւաւացնելու հա-
մար ուրիշ բարոյականութիւն երե-
ւակայել ։ այս մի ցնորդ ցնորից է ըստ
մեզ ։ Իրապէս ոչ հարուստներու և ոչ
ալքատներու համար՝ արտաքոյ կրօնի
բարոյականութիւն չըկայ ։ Այսայն ա-
ռաջինները կարծես թէ ։ ընդհակա-
ռակն կերեւակայեն ։ հարստութեան
մէջ պատիւ եւ արժանաւորութիւն
տեմնելով որ մի կատարեալ ցնորդ և
անձնախտորութիւն է ։

Աւրեմն՝ կրօնիքն է, զոր պէտք է
ուսուցանիել ժողովրդին ու վասն զի երբ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆՆ. ԿԲԲԵԿ
ԴԱՍՏԻԱՐԱԿԻՑ :

Ֆոլովրդի կրօնական զգացմունքները
աղնուանան + խիստ շուտ կարող է նու
մտաւորապէս լուսաւորիլ Վէտք է ու
սուցանել ժողովրդին + զրովիճաւեւ անչ
աեղեակ է + լու այս տգիտութեան
վաստ հետեւանքն է, որ այժմ կը կրենք
Լորձանիկ են այն երկրները, ուր ա
զատութիւնը և կրօնքը միմանց աջակ
ցելով և իրարու յենալ կընթանան, +
իսկ այն երկիրները աւպարազդ են եւ
արժանի չեն համակրութեան, ուր
աղատութիւնը արմատէն կը խլէ կրօն
քը + ԾՇՈՒԱՐ են մանաւանդ այն ժու
զովրդները, որոնք բանտ և տանջանա
րան կը զրկէն ոչ թէ մարդկանց գլուխու
ները, այլ խիզը և ռուրը համնզու-
մը, այն մարդկանց կ'ասենք + որոնք կը
ջանան ժողովրդի յափշտակառքծ հո-
գեւոր հացը կրեն հատուցանել որ է
իւր հաւատը, բարեպոշտութիւնը և
յցոր:

Ուշափ որ այս խօսքերը մեր ազգին
նկատամք չ'են, այնու ամենայնիւ
արիներու փորձը կարող է մեզ հա-
մար շահաւեւ խրատ լինիլ և ամենքը
պարտական ենք մեր մաստալ սերունդի
թերի կրթաւթիւնը սրաի և մաքի կու-
տարեալ մշակութեան փոխել. Այս
ճանապարհը միայն կարող է կանգնել
մեր ազգը և այն կապութենէն հո-
նել, որուն մատուած է + Տայց միշտ
նոյնը կը կրկնենք, որ կրթութեան հետ
անշուշտ միացած պէտք է լինի դառ
տիսրակութիւնը, որ ճշմարիտ լուսու
ռորութեան լրումն է + լու այս դառ
ափարակութեան զօրութիւնն եւս քը
րիսունէութեան մէջ է, որ ժաղովրդ
դի մատուոր մշակութեան ամենազդու
յառաջացուցիչն է, ինչպէս պիտի
տեանենք յետագայ գլուխներուն մէջ:

Քանի մի ճարտար մոտածողներ ոյն
պէս կերեւակայցին, որպէս թէ միտքը
կարող է ամեն պաշտօն կատարել ա-
ռանց խզիքի օժանդակութեան, ովն-
դելով թէ մարդու մէջ արդէն բը-
նականօրէն բարյականութեան զգա-
ցումն կոյ, որ է բնազդումն (Institut);
Տայց տեսնենք թէ Բնչէ այս բնական
բարյականութիւնն կամ բնազդումն,
և կարող է արդեօք խզիքի պաշտօն կա-
տարել:

Ճնազդումն կամ բնական բարյաց,
կանն ոչ այլ ինչ է ու ելմէ ոչ ամեն
տեսակ տպաւորութեանց, նախապաշ-
շարժանց + թելազդութեանց, առել-
լութեան և սիրոյ խառնութզ մի, ան-
յօդ + այլառեր և շատ մնակամ կեղծ +
Ճնական բարյականն է կիրքերէ, ուշ-
ըրութիւններէ և առվեստութիւններէ
կազմուած տարօրինակ բնութիւն մի,
այլայնեալ, ապականեալ և անկերպա-
րան + ճնազդումն է անձնական և ինք-
սիրական ցանկութիւնն ու սուտ պար-
ապուց գրութիւնն և մեզի համար մին +
վիպասանական ցնորդ, որը իրաւու հետ
խառնուելով՝ խիզը կ'ապականեն +
բարեպաշտառութեան իզեերը կ'այլայնէն,
յի հանձն եւ հանրական եռանդքը կը
շինացնեն և արդարութեան գցաց-
մունքներն ու մեր նախկին աշղատու-
թիւնն մնացորդները կը փոշիացը
նեն + ճնազդումն է բացառութիւն
ամեն սկզբունքի և վճռական օրէնք-
ներու + նա է մի քնար հազարաւոր
անդաշնակ լարերէ կազմնաւծ և մի
յազդողդ առաջնորդ + որ իւրաքանչիւր
մարդու տարբեր եւ ներհակ ճանաւ
պարհներ կ'ուստացանէ, նայելով ինս

բարքանչիւրի խառնուածայն, դատախարակութեան տեսակին, ժամանակի և տեղւագարագաներուն, և այլն ։ Ենազգութեան է օրէնք մի, առանց որբագոյն թութեան և իշխանական զօրութեան, որ ոչ միայն ուրիշներու առջեւ օրինաւորութիւն չ'ունի, այլ նաև ինքը իւր համար ։ Ենազգութեան է մի յամառ զօրութիւն, որ առ վայր մի մորդը բարձրութեան դադամը կը հանէ, որ պէս զի յետոյ անկման վրայ զւար ձանայ ։ Ենազգութեան է, որ կը թողութնականալ մարդու մէջ ներհակ հակամիութիւններ + այն է տոտելութիւնը սիրոյ հետ + առւարձ ամբծութեան հետ, փափկաօրութիւնը՝ ան գթութեան հետ + ագահութիւնը՝ քարենքարծութեան հետ, փարսց ապականութիւնը՝ նրբագայն ճարուար մտութեան հետ + իմաստութիւն եւ յիմարութիւն, առարիսութիւն եւ մոլութիւն, բարի և չար, այն և ոչ մի և նոյն առարկայի նկատմամբ, ահա քեզ բնազդութեան, ահա քեզ բնական բարցականութիւն ։

Եսակայն այս բնազդութեան առելի բառ է քոն թէ շահասիրութիւնը և իմացական ճարուարութիւնը, վասն զի բնազդութեան ինքնակամ կարող է առնել ամեն բան, ինչ որ չեն կարող հետաքրքիր շահասիրութիւնը և իմացութիւնը ։ Ենք գիտենք, որ ոչ թէ իմացութիւնն է, այլ բնազդութեան, որ մանկան շնթունքը դէպի ի մօր ստինքը կը մէջ կերակուր վնասուելու, որ ըստունի ։ Ենազգութեան է, որ կ'ուսուցանէ ազգերուն կարեկոիլ, անձնազնիլ պատերազմիլ, մեռնիլ ։ Այլ բնազդութեան + ոչ մնորուած ոյժ, ոչ ոյժ երբեմն առառածածային՝ մարդու նախուկին անմեղութեան մէջ, երբ կը տեսնենք զքեզ մեր նախնի առարիսնեաց դիակ ներուն մէջ, որ վիրաւոր կը բարձրաց

նաս և կը դոզդոզառ, տուկաւին փորձ փորձելով կենդանութիւն ստանալու, խորին և արտասաւաշարժ յարգունք մի կը պաշարէ զմեզ և ուսափ և կ'ըստի պունիք լարվածանել այն լրտորիչը, որ զքեզ տուած է մարդուն, կը պարտաւորինք աղածել, որ բժշկէ վլբքերդ և կոչէ զքեզ իլլու և յառողջութիւնն կը թափանձնենք, որ առաջ քեզ քու առաջին պատիերն եւ գեղեցկութիւնն ։ Եաց երբ կը տեսնենք, որ այժմ շփութուած + կուրսցուծ և արբեցած ես, ինչպէս կարող ենք յանձնել քեզ մեր կամաց առաջութիւնը, կենաց տիրապետաւթիւնը և մարդկութե՛ սահմար։

Ուրեմն պարտաւոր ենք բնազդութեան աւելի բարձր զօրութիւն որսնել մեր մատաղ սերունդի կամքը չափաւորելու համար + Պարտաւոր ենք ուրիշ բարցյական վնասուել քան բնականը, չւ ուր կարող ենք իմաստել ։ Արգեօք դրաւթեան (Տցենութ) մէջ ։ Արգեօք բնազդութեանը կանոնի տարբ գնելով և արամաբանել տափրցնելով + աշազարաւոր մորդիկի այս փորձը փորցած են և հազարուորները կարող են փորձել, բայց անհօգուտ + Ապան զի, ինչ է գրութիւնը բարցյականութեան համար, Եթէ ոչ զանազան աեղել կութեանց կատակից ժողովածու, որ գուցէ կարուղանց մարդու միաբը հաճել, բայց նորա կամաց վրայ աղդելու զօրութիւնն չ'ցւնի ինքնին + Եայսնի է որ վարքը լի համազմաք ոչ կը կանանաւորուի և ոչ կը չափաւորուի, Ավ որ կը բաղձայ գործի հրաւիրել զմեզ, ավ որ կը փափաքի մեր բովանդակ կեանքը կանոնի տակ դնել, ամենէն առաջ պարտական է մեր հոգւաց մէջ իւր պատուերներուն համապատասխան յօժարութիւն գըտնել և կամ ինքնին ստեղծել, Առանց այս նախաշաւլլին երբէք կա-

բաղ չէ դրութիւն մի մեր մազէն անցընելը թափանցել եւ ազգել մեր սրտին և հոգւայն, Պարուք ուսուցաւ նողը պարտաւոր է նախ պարագը սի րելի կայսուցանել, ապա թէ ոչ ամեն գրութիւն, ամեն տեսական կանոն, բոլորը անօգուտ են և ինչ տեղ որ սիրել ըրկայ, կատարել ամենեւին ըլքայ: Այս տեղ է ահա մարդկային մորով յերիւրուած բոլոր բարյական գրուտ թեանց թերութիւնը: Այն բարյական դրութիւնը որ պատառութիւն չ'ունի, ինքնին ունայն է և անօգուտ: Այս աեսակ դրութիւնները միայն այնքան կարող են մարդը գէպի պարտակատարութիւն մղել, որքան բնութիւնն ինքնին կարող է նոյնն առնել: Բայց եթէ կամին մարդիկ նայն իսկ բնութեան ձեռքով ուղղել մարդկային բնութիւնը, անայն է իրենց ձեռնարկութիւնը, ունայն է և իրենց ջանքը: Այս զի, երբէք կարող չ'ենց երեւակայէլ, որ ազգ մի դրութեան չնորհիւ վերակենդանանայ, թէ բարոյ յապէս և թէ բարյակակիւնապէս: Այս գաց Ճշնարիտ վերակենդանութիւնը գործոյ մէջ է և ոչ աետականութեան: Ըստ կը սխալն այն ազգերը, որոնք ամենայն ինչ կ'անկնկալին սատնալ միայն աետականութենէ (Théorie), որովհետեւ կը մոռաննան, որ ամեն ընկերականութիւններ գլխաւորապէս երկու ազգեցութեան ենթակայ են, այսինքն կարօտաւթեան կամ հարկի և հոգեկան յուզման կամ ըղձից: Կը մոռաննան, որ այն կանոնագրութիւնները միայն փորձական կանոնագրութիւններ են, որոնք թղթի վրայ գրուելին առաջ գրուած են արդէն սրտի վրայ: Հետեւակէս, օրէնսդրութիւնները աղդու յարդարելու և բարյականութիւնը կենդանի զօրութեան մի փոխարկելու համար՝ հարկ է կանոնագրի:

Քը մարդկային սրտէն որմհանջել: Բայց սրտէն մեծամեծ բարիքներ քաղելու համար ևս հարկաւ որ է անշուշտ մատակարարէլ սրտին զարդանալու և ազնուանու օրինաւոր միջոցներ և ոչ թէ փաստաբանութիւններ եւ հաւաքած բանութիւններ: Օրպէս զի, նոյն իսկ փաստաբանութիւնները սրտի հաւանութենէն և ընարարաւութենէն բիշնչ կամփը ասել, որ ազգ մի կենդանաց ցնելու համար հարկաւ որ, և յօդնուած թիւն կոչել հոգւ տրամադրանութիւնը և սրտի գորութիւննը: Բայց հարկաւոր է կանիսապէս տալ սրտին այն պիսի առարկայ, այնպիսի գործ, որ շարժուի, որ գերաւի և հնագանդի: Այս հիմն եւ պայման ամեն ճշմարիտ բարյականութեան:

Արդ՝ այշտոփ խօսելին և բնագդամն, բնական բարյականի և մասայարութար դրութեանց տկարութիւնը բացարարէլին պինի աեսնենք այժմ թէ՝ պին է սրտի մշակութեան գլխաւոր միջոցը, ժողովրդային ջնութեան անկիւնաբարն և ամենէն բարձրագոյն բարյականը ու ազգաց Ճշնարիտ գաւտիարակիլը:

Այս գաստիարակիլն է Վրիտանիութիւնը: Գանանդի և րեմի մեր խստաման համեմատ սպարզել թէ որչափ կարեւոր է, և ժողովրդի վերակենդանութեան համար, քրիստոնէական գատարականութիւնները թեան համար: Քրիստոնէական գատարականութիւնները ու գաւտիարակիլը կը թաւած են:

Քրիստոնէութիւնը, որ շատ հրաւակաւած է և տակաւին շատերուն անծանօթ, որ հին է և միանգամայն նոր, որ ոմանց համար գայթակղութիւնն է և յիմարութիւնն և շատերուն համար փրկութիւնն, զօրութիւնն և ի մասնաւթիւնը քրիստոնէութիւնը, որ ճրագրուած է նոյն ձեռքովլ և նոյն գաղտնապիտիւրի վրայ, որովլ ստեղծուած է մար-

դըն, խիստ բնական և պատշաճաւոր է մարդկային կեանքին ։ Քրիստոնէութիւնը աշխարհիս տմեն բարսրական ներէն գերազանցն է, որավիշետեւ առաւել է քան զբարյական ։ Քրիստոնէութիւնն մարդու հոգեւոր կենդանութիւնը վերանորոգելու համար մըրքին չը գիմեր, այլ ուղղակի հոգեւոյն, գործնական բոլոր զօրութեամբ ։ Կա չը կրկներ մարդկային բարսրականին հին փաստաբանութիւնքը, որնք ոչ միայն մաշտած են, այլ և միշտ անզօր եղած են, և իրենց ամենայաջող կիրառութեամբ անգամ երբէք մարդկային սիրութ վերածնած չ'են։ Քրիստոնէութիւնը կը մաստակարդէ նոր գործ, նոր ազգեցութիւն, արտաքյ բնութեան, ՚ի վեր քան զբնութիւն, ՚ի վեր քան զբանականութիւն։ Կա կը խօսի Ամենաբրձրելցն գթութեան և վրչտակցութեան վրայ, Ղասուածութե հրաշտի խոնարհութեան վրայ, յաւեւ տենական ՚անի մարդեղութեան վրայ ։ Կա կը խօսի այն Խուրդակիմն վրայ, որ ՚ի վիշտ ծնաւ և իմացաւ մարդկութեան վրչտերը։ Քրիստոնէութիւնը կը խօսի մարդկութեան վրայ, որ Ճնշտած էր մեղաց ծանրութեան տակ. կը խօսի մարդկային ազգի անկման և վերահասա տառաւթեան վրայ, որ ՚ի սիրոյ յզացաւ և սիրով կատարուեցաւ։ Կա կը պատմէ մեզ, թէ Բնչպէս երկինքը հաշտուեցաւ երկրի հետ Պաղպմթա մի վրայ և մարդկութիւնը վերականեցաւ. իւր նախկին յարաբերութիւնն սկսելու իւր երկնաւոր Հօր հետ։ Կա կը պատմէ մեզ թէ Բնչպէս կեանքը և անմահութիւնը բիսեցաւ ծաւալեցաւ Պրիստոնի ապաւած մարդկան մէն։ Կա կը պատմէ մեզ, թէ Բնչպէս

Պենտէկոստէի խօրհրդաւոր և մեծ օրը, Կտուտեց հոգւոյ և մարդոյ հոգւ մէջ գրկարոր ըջանաւութիւն և տուրեւառութիւն հաստատեցաւ. թէ Բնչպէս երկնաւոր միսիթարութիւնը աց եւանելով երկրին՝ օրհնեց և միի թարեց. թէ Բնչպէս յաւիտենական երանութեան արշալցար փայլեցաւ, որ լրւառութէ մեր թշրւառութիւնը, թէ Բնչպէս անկանութիւնը և կեանքը, երկնաւութիւնը և կեանքը անկանութիւնը և կեանքը, յաւիտենականութիւնը հետ գերեզմանի գուրբին վրայ, և թէ Բնչպէս անկանութիւնը սպարունակեցաւ յոյոր, քաջալիկութիւնը, ուրախութիւնը և կեանքը, երկնաւութիւնը և կերկիր և յերկիր յերկին։ Կա քրիստոնէութեան բարողած մեծ գործը. Կա յս վեմ գործն է, որ ամենայն զօրութեամբ կը բախէ մեր սրտի գուռ, կը ձայնէ մեր սրտին մէջ բարձր ձայնով, կը յարուցանէ մեր սրտին մէջ գործունէութեան եռանդուն՝ բակ ձանք և մի զինի միւրայ կը բարձրացը. նէ մեր սրտէն ուրախութիւն և երախութիւն։

Կրտ՝ Բնչը խօսեցանք մենք ընկերականութիւն ճշմորիս բարսրականի և ամեն բարի օրինաց մասին։ Ո՞նչք առացիք, որ իւրաքանչիւր բարսրական որէնք՝ սրտի ամեն բարի բաղդանիներուն համարատասօնան լինելու է, որ ազգէ, զօրացնէ և վերածնէ։ Կա յս կրիստոր զօրութիւնը Վւետարոնի մէջ է. և ուր կարսղ է լինել, եթէ ոչ Վւետարանի մէջ. Ի՞նչ դրսւթիւն, ի՞նչ կանոնագրութիւն կարէ վերածնելութեան միջոցներ մաստակարարել հօգւոյն, եթէ ոչ Վւետարանը ։ Ի՞նչ հօգը ճարտարախօսութիւն կարէ այնպէս խոր թափանցել մարդկան յին բարսրական կենաց մէջ, ամեն յառաւթիւն արմատէն խվել և նոր արմատներ վերաբրդսթել, ինչպէս Վւետարանը։ Կրտ թիւ վրայ շատ կը.

ինօսուիք, բայց ինչ պրութիւն կարգով
է աշխարհիս մէջ այնպիսի հրաշալի ո-
րինակուտ համազուգիլ պափ հետ ;
ինչպէս քրիստոնէակոտ կրօնքը, որ բո-
լորպին ընմաններ դրութեան : Ի՞նչ
ամենուրախարար աւելիլով կարող է
այնպէս խորէն շարժուիլ պափ ե-
ռանդը և մարդկային ճշմօրիտ գոր-
ծասիրութիւնը, ինչպէս փրկութեան
աւելիլով : Ի՞նչ բարեգործութեամբ
կարող է զարթնուլ մարդկային երախ
տագիուութիւնը, եթէ ոչ այն փրկու-
թար բարեգործութեամբ, որոց նմա-
նը մարդկային միարը երթէք կարող
չէ լցանալ : Ալշագրութեան խիստ
արժանի գործ մը կը նշանարուի այս տեղը-
կը տեսնենք ակներեւ, որ միայն ուրա-
խութիւնը բաւական չէ մեր թարյաց
կան նորոգութիւնը լլուինն կատարեն.
զագործել այլ հարկէ անշուշու որ ու-
րախութեան հետ միացած լինի և ե-
րախոտագիտութիւնն ինքնին, եթէ փրկու-
թեանէ նաւազագոյն պարզեւաց հար-
մոր է, կարող չէ այն աշխեցութիւնն
ունենալ մեր հոգւոյն վասց, զար կը պա-
հանջէ մեր վերանորոգութեան գոր-
ծը : Այն բարեգործութիւնը, որ փրկ-
ութիւն չէ և ոպատութիւն ամենա-
մեծ վասնգէ և ամենաատուկալի թըլը-
ուառութեան, այն բարեգործու-
թիւնը որ տարամերժուզ չէ մարդկա-
յին ամենազարհուրելի երկիր զին, որ
շափ մեծ լինի, դարձեալ կարող չէ այն
կատարեալ յեզափիսութիւնը ծնու-
ցանել մեր հոգւոյ մէջ, որ բարպարպին
նորոգէ և նոր հագի կազմէ : Բարձրա-
նուրու կոմմ հանգնելու համար, ինք-
նամիկութեան հոգեն որմանոսքի խը-
րուելու և ընդհանաւը սիրոյ մէջ տըն-
կուելու համար, անցու շու կարեւոր էր
մարդուն այս համազումն ունենալ, որ
ինքն կարուածէ : Աստածմէ մերմը

սած է և պատմությ հեմմարկուած : Առ
ունեց այս համոզման տմին բարեգոր
ծութիւններ, նաեւ այնպիսիքը, որոնք
մի նուագով մարդը երջանկութեան
հաստացած լինէին և վասնվէ ասկա
հոված, դաբձեալ կարող չէին մարդու
ավլորական միտումները փոխել և յօ-
ժարութիւնները սրբագործել : Հարկ
էր ուրեմն ամենէն առաջ յայտնել հռ-
գուոյն իւր դատապարտութիւնը, իւր
անկեալ վիճակը և ապա աւետել իւր
փրկութիւնը : Ի՞նչ վսեմական ձեռ-
արկութիւնը իայց պէտք է իմանալ,
որ քիստանէ ական փրկագործութենէն
առաջ, մարդկային հոգին ՚ի ներբուատ
ունջուելով՝ արդէն մասամբ թուժու-
թօծ էր իւր անկման խոստվանու-
թիւնը : Կա արդէն շատ թէ սակաւ
զատրասուած էր իւր թշուառու-
թիւնը յեղափոխելու : Հեթանոսու-
ան աշխարհի ըստ փիլիսոփանները ար-
էն զգացած էին մարդկութեան թըշ-
ւառ վիճակը և Պլատոն այնքան յու-
ահատած էր մարդկային տիսուր զրից
լոյց, որ յայտնապէս ասած էր, «Ո՞ին-
էւ երկնքեն մէկը չի՞նէ, անհնար է
ո մարդը իւր թշուառութենէն փրո-
ւի և վերականգնի ո : Վայսէն Ռո-
ուուծյ հոգին բարի գատաւուր է ամեն
անի, ինչ որ կայ մարդոց մէջ : Եւ այս
թշոց համոզումն է մէկ ծզննի, ո-
ւոն վայ իւր գաճանց գէպի երկինքը
ացուող գուռը : Կա է վզկութեան
տատվանութիւնը, նու է զգացումն
ոն ընդգարձակ, լուսաւոր, յաջոր-
ական և կատարեալ գրութեան, զոր
անայշցին երկրին հիւմնի որդին եւ
անի մի ձկնորսներ : Ի՞նչ հրաշալի
ու գակցութիւն անկման և կանդնը-
ան, մեղաց խոստվանութեան եւ
որկութեան + Հնարին է արդեօք
մանը գանել մարդկային աղդի բո-
անդակ մոտածութեանց տարեգրու-

թեան մէջ : (Վ էրբէք . վասն զի հիւռ նի որդին էր միոնդամյն և որդի Վատուծոյ և լուսին կը ճանաչէր մարդոյ սրափ խողբք : Այս աեղքն է ահա, որ երկու խօսք յաջորդաբար կը կրկնուին մարդկային հոգուն : — Օ ինքն ապա հոգ կարծող հոգուն կը կրկնուի թէ իրուսուած է, իսկ զննքը կորուսուած խոստվանովին կը կրկնուի թէ՝ իր խոտք է : Այս երկու խօսքն է աստուածային գրութիւնը, որով կը յաջորդէ անպատճմ երկիւզին՝ անպատճմ ու ուրախութիւնն, անվախճան թըշուառութեան՝ անվախճան երջանկու-

թիւն , վասցեալ հսկուն՝ միիժման՝ ըստթիւն, անդունդի վրայ շնուռնթիւն Ենա այս է Վատուծոյ ծրագիրը մարդու մէջ երախտագիտութիւն տպաւ որելու համար + այս է որ կը հանեմ մորդը այն սահմանափակ գուռթէն, ուր նիբնասիրութեամբ ծանրացած է, և կը զետեղէ մի բնդհանուր և ներարդ իշխանութեան ներքյա :

Ըստաջ աշխարհն էր որ առ ինքն կը քարչէր զմարդ, իսկ այժմ Վատուծուած է որ առ ինքն կը ձգէ :

Հարունիութիւնը յաջորդ լուսու-

Վարչէն կանխապէս ազդարարութիւն ըրած էինք Վատորիացւոց կրյուեր և կայսրուհույն կողմէն Այուրք Վթուցոյ նուեր զրկուած կենա գանագիրներուն մասին, այժմ գոհութեամբ սրափ կը հարատարակենք Վատորիական Ա'նծ : Հիւպատոսի նամակը ՚ի գիտութիւն համայն ազգայնոց :

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՏԵՐ ԻՄ

Կային Վեհագաւութիւն կարդին և կայսրուհին, գոստափայլ Վեհապետն իմ, համաթեամբ ընդունալով զատամանն իրեւ զարմանափ գործ արհեստին և հազուագիւռ հնաթեամբն իւրօվ, զը Ամենապատի և Գերասենար Տերութիւն մէր բարեհանձնաւ և առաջնութիւն՝ ՚ի պետ Յերամանու Հզյին, որով կրութագոյն կ դաստիար Կայսերական թեամբ որորդ Անհի Դրսուհի Մարք Վալերի Շնկութ ընկածու որդին կրութեամբ համապետիրն ինք յանձնել : Ձեզ զերկութիւն կը անուանագիրն էն յանձնել առաջնութիւն և առաջնութիւն առաջնութիւն ու . Վեհագաւութեանց իր ՚ի վիայութիւն բարեսէր համաթեամ զը ունի առ Ձեզ, առ Գերազատիւ ու խոզ միաբանական և առ ժողովուրդ :

Վեհապատիւ Տէր, քան զանեայն որ և է գործ յանհարաբակն բացրագցն զատա ինձ մատուցած Ամեն, և Գերամանուր Տերութեամ մէր բնենդանագիր Գլուխորի և Կերպայացցի մէր կայսրական Տերին, որ ընդ զ արու յազմ եկաց ՚ի պատասխանաթիւն և ՚ի հասասառնթիւն պրազմն Երկրին, յառամ ճնաւ, քարոզեաց, և կրտսեաց ըզ ըստըած Փոփին երկնաւոր, և ընկալաւ (երկիր ու որ) զատառականագոյն արիւն Քրիստոնական, Սօյ այս ինքնանագիր, նմանապէս և Օքուսափայլ կայսրուհեցն, յաշ՝ ՚ի կործն արացէ Ձեզ միշտ եթէ պայն հայոց, յարէ ոչ առկա անձինք բնամիք :

MONSEIGNEUR

Leurs Majestés l'Empereur et l'Impératrice, mes Augustes Souverains, ayant agréé l'offre de l'ainquière aussi admirable comme objet d'art, que précieuse par son antiquité, que Votre Seigneurie Illustrissime et Révéréndissime a bien voulu mettre à disposition, pour contenir l'eau du Jourdain, avec laquelle la plus jeune des filles de LL. Majestés, M^e l'Archiduchesse Marie Valérie a été baptisée, m'ont chargé de Lui remettre les deux portraits de L. L. Majestés, comme témoignage de Leur gracieuse bienveillance envers Vous, Vos vénérables frères, et votre peuple.

Aucune commission, Monseigneur, ne pouvait m'être plus agréable, que celle de remettre à Votre Seigneurie Ill^{me} et Rév^{me}, le portrait du Chef et Représentant de la grande Maison Impériale, qui pendant des siècles, à défendu, protégé et soutenu cette Terre sacrée par la naissance, prédication, et passion du Divin Rédempteur, inondée du plus noble sang de la Chrétienté; d'un portrait, qui, ainsi que celui de l'Auguste Impératrice, 'Vous rappellera toujours que la nation Arménienne, dont tant de membres ont su par leurs qualités et services, acquerir une place remarquable dans les annales de la Monarchie Autri-